

ելան էր արգէն Դուռնէն, Կիւրիոնի Ա թղթէն վերջը:

19. Սմբատի պատասխանն (էջ 174—175) 609 դարնան, կր գրէ Սմբատ ճամբու վրայէն. «Արգրիս առասիկ փութով է Դուռն ինգրեալ է» (էջ 174):

20. Բ թուղթ Աբրահամու առ Կիւրիոն (էջ 176—7), 608 Ջատկէն յառաջ. համա. Սմբատայ տողերս առ Մովսէս. «Թող զէ գրէ (Աբր.) երկնցս եւ երկնց անգամ» (էջ 174) եւ Աբրահամու առ Կիւրիոն խօսքերս. «Պատմաս ինձ վասն տեղոյ ի լքս առհմանի կամ ի մեր, որ յեր օրոյն Ջարիլն զիմասն տեսանեմք» (էջ 171):

21. Բ պատասխան Կիւրիոնի առ Աբրահամ (էջ 178—9), անշուշտ Ջատկէն ետքը:

22. Գ թուղթ Աբրահամու առ Կիւրիոն (էջ 180—184, Ուխտ. Բ. 83—7), 608 Մայիսին:

23. Գ պատասխան Կիւրիոնի (էջ 185—88, Ուխտ. 87—8. եւ ԱՐԲՏ. 1902, էջ 566 9) 608 Մայիս—Ապրիլուս. Աբրահամու Գ թղթէն բուսկան ետքը, վասն զի պատասխանին համար թղթակցած է Կիւրիոն նաեւ Երուսաղէմի հայրապետին հետ:

24. Թուղթ շրջագայական Աբրահամու (էջ 189—195), Կիւրիոնի Գ պատասխանն վերջն՝ ընդ մէջ 608/9 ամաց:

Այս ժամանակագրութիւնն ի հարկէ պէտք է իմանալ մերձաւորապէս. թղթոցս մէջ որ եւ իցէ թուականի յայտնի յիշատակութիւն չկայ:

Հ. Ն. ԱՆՆՆՆԱՆ



Կ Ե Ն Ս Ս Գ Ր Ա Վ Ա Ն

1720—1775.

Ս Ա Ր Գ Ի Ս Ա Ր Գ Ե Պ . Ս Ա Ր Ա Ֆ Ե Ա Ն Ս
Ե Ի Ի Ի Բ Ժ Ե Մ Ա Ն Ե Կ Ը

(Հարանգութիւնն)

8.

Սարգիս Ռոտոսթոյի մէջ կը բանտարկուի, Ջմիւռնիս կը տարուի, ասկէ Ջիսս, ուր կը թողուի տարի մը: Ազատութեան հրովարտուց կ'ենէ, Սարգիս Եղովկոյ Վոաչնոզ կ'անուանուի: Սարգիս Պոլիս կ'երթայ կը հաստատուի: Սարգիս Վ. Թէրթրատցի, Մասնակերթ Անցիտացի կաթողիկոսայ եւ իրենց կ'անսագրութիւնը: Սարգիս Ես. Խաթալանան, Ստեփանոս Արքեպ. Գունտի, կաթողիկոսայ:

Զառուի զՍարգիս բանտարկելով, առանձին նաև մը պատրաստել տուաւ: Սարգիս թէպէտ շատ վշտացած էր այս անիրաւ ներութեանց համար, սակայն ներելով իր թշնամիներուն, ինք զինք ուրիս կը բռնէր: Զառու փութաց զՍար-

գիս նաև գնել, Սարգիս սիրով ընկերացաւ նաև իր ձեռնասուն աշակերտը Պետրոս քահանայն, Հասան ի Պողոզ շիւար. ուր շուշու զՍարգիս բանտ գնելով՝ սպասեց որ նա. մը քայ զիրենք Կիւրոս սանելու: Հոն Հայերն իրենց երկցուն հետ այց ելան իրեն եւ միտարեցին զինքը, Զառու տեսնելով որ Կիւրոս երթալու նաև չի գտնուիր, Զմիւռնիս գացող նաև մը գտաւ եւ հոն փոխադրեց զՍարգիս, յուսալով որ անկէ կրնայ գիրաւ Կիւրոս անցնել: Զմիւռնիս նորէն բանտարկուեցաւ Սարգիս, ուր իրեն այցելեցին տեղւոյն ազգայնք եւ զինք միտարեցին: Այն ատեն տեղւոյն Առաջնորդն էր Աբրահամ Ա. Աստապատցի, որ թէպէտ Քաղկէդոնականաց հակառակ էր, բայց Սարգիսն բարեկամն էր եւ կը ցաւակցէր իրեն: Հոն էր նաև ուղղափառ Հ. Միքտիչ Ա., աշակերտ Միտարեայ Աբրահ. Տօր. ճարպիկ եւ Ժիր անձ մը, որ հնարք կը մտածէր զՍարգիս ազատելու: Ասոնք յարողեցան շուշու կառուելով՝ գէթ բանտ մտնել եւ Սարգիս հետ տեսնուիր: Այսպէս ամիս մը մնալէն ետեւ՝ տեսնելով որ Կիւրոս գացող նաև չկայ, նաևեցին Քիոս (Սփշը օրոսը), ուր դարձեալ բանտարկուեցաւ, եւ նոյն տեղ հայ չգրուուեցին: Բողոքովն լքեալ վիճակի մէջ մնաց: Հատ օրեր ետքը Կիւրոս գացող Քաղկէդ Գ գտան սակարկեցին, դրանք տուին՝ յարողք աստու նաւերու համար: Սակայն նաև գիշերը մեկնած գացած էր, եւ իրենք դարձեալ մնացին:

Այս միջոցին Կ. Պոլիս Սարգիս բարեկամ Ամիրաների կ'աշխատէին զինքն ազատելու: Ասոնք Յակոբ Պատրիարքին գացին զինք համոզելու՝ որ արձակել տայ զՍարգիս. ասոնց հետ գացած էին նաև Սարգիս ծերունի մայրն եւ երկու ամուսնացեալ ժողովրդ, որոնք Յակոբի ոտքն իյնալով՝ լացին եւ Սարգիս ազատութիւնը խնդրեցին: Այն օրերն Սարգիս շուշուէն նամակ եկած էր Բարձրագոյն Դուռը, որուն մէջ շուշու կը պատմէր անցածը եւ կ'իմացընէր որ Կիւրոս երթալու նաև չգտնելուն՝ նոր հրամանի կը սպասէ: Սարգիս ալ իրեններուն նամակ գրեց, պատմելով նեղութիւններն, կապանքն ու ծախքերը. նոյնպէս Յակոբին ալ գրեց իր սրտին ցաւերն ու զբկանքները, եւ յիշեցուց անոր ահեղ դատաստանին օրը: Այն ատեն Յակոբ կակղացաւ, եպարքոսին ծանարտակ մը գրեց եւ ինգրեց որ Սարգիս Քիոս կղզւոյն վրայ ազատ ձգուի ու հոն կեանքն անցընէ: Նոյն Ղազար եւ Պետրոս տարին յանձնեցին եպարքոսին, որ եւ հրաման ըրաւ, թէ Սարգիս Քիոս կղզւոյն վրայ ազատ թողուի. բայց

անկէ դուրս չելլէ: Յակոբ այն հրովարտակը Սարգսին զըկեց, հետն հարիւր ալ ոսկի, եւ սփոփական նամակ մ'ալ գրեց որ քիչ ատենէն բոլորովին կ'ազատի. նոյնպէս Սարգսին բարեկամներն իրեն նամակներ գրեցին եւ զինք մխիթարեցին:

Նոյն միջոցին նոր հրովարտակը Կառնի հասած ըլլալով, ազատ թողոյց զՍարգսի, եւ ինք Պոլիս դարձաւ հետը բերելով Սարգսի նամակները, զորոք բաժնեց: Սարգսի սկսաւ այնտեղ Յշոյնբու հետ կենակցիլ, բարեկամանալ եւ հանգիստ գտաւ: Սակաթն Յակոբ հակառակ խոստամբը չէր աշխատեր բոլորովին ազատելու հրովարտան հանել տալու: Սարգսի գրած նամակներն ալ անպատասխանի կը մնային: Ղլան զի Սարգսի նամակները, զոր ոյն նաւաստիներու ձեռնօք Պոլիս կը զըկէր, Յակոբայ լրտեսները կ'առնուին. ասոնք կ'երթային եւ նաւաստիներուն լալով կ'ընէին, թէ արդեօք քիսոսէ իրենց տքսորեալ վարդապետ ազգականէն հայագիր նամակ թնջին. նաւաստիներն ալ միամտութեամբ կը յանձնէին, լրտեսներն ալ ասանց բանալու Յակոբայ կը տանէին, ոտ ալ կը ջնջէր: Սարգսի իմանալով եղան՝ իշխանաց ուղղած նամակները յանձնեց նաւաստիի մը՝ սոյն նաւաստիին եղբորը հասցէն վրան գրելով, որ եւ նամակները իրենց հասցէին հասցուց: Իշխանք ասոր վրայ եւս առաւել խռովելով՝ Յակոբայ գացին եւ ստիպեցին զինք շուտով ազատելու զՍարգսի: Եւ նոյն իսկ Ղազարն ու Պետրոս զըջալով ներացան Յակոբայ, եւ միւս իշխանաց հետ միանալով՝ ժողով կազմեցին, եւ Յակոբայ ըսին վերջին անգամ, որ այլ եւս առանց պատճառանաց իսկոյն Սարգսի ազատութեան թուղթ գրէ: Յակոբ ստիպուեցաւ գրել, եւ Ղազար ու Պետրոս նշոյր եպարքոսին ներկայացուցին, եւ իսկոյն հրաման ելաւ բոլորովին ազատ արձակելու Սարգսի: Բաց անկէ՝ Յակոբ նաեւ զՍարգսի Եւդոկիոյ Առաջնորդ անուանեց եւ հաստատութեան հրովարտակն եպարքոսն հանել տուաւ, որպէս զի Պոլիս չգայ: Յակոբ այս հրովարտակները Սարգսին զըկեց եւ հրամայեց որ ուղղակի Եւդոկիոս երթայ յառաջնորդութիւն, Սարգսի այն նամակներն, ինչպէս նաեւ իշխանաց գրութիւններն ասոնքը ուրախացաւ, գոհացաւ զԱստուծոյ, ներկայացաւ տեղոյն իրաւարարին եւ ազատութեան հրովարտակը ներկայացուց: Բոլոր ծանօթներն եկան զինք շնորհաւորելու:

Որովհետեւ ազատման հրովարտակին մէջ Եւդոկիոյ յիշատակութիւն չկար, Սարգսի շքնաց

Եւդոկիոս, այլ ուղղակի ի Կ. Պոլիս, եւ ինչաւ մօրը տունը, յուրախութիւն ընտանեաց եւ ի խնդրութիւն բարեկամաց: Յարի մ'ամբողջ արքարանաց մէջ կրած տառապանքներն առողջութիւնը խնայաբարած էին, եւ անոր համար բաւական տունն անէն դուրս չելլաւ: Ամէնքն իրեն այցելութեան կու գային: Պատրիարքն ալ իր փոխանորդը զըկեց:

Սարգսի Արքեպ. Թէքրիտաղն Առաջնորդութեանն առեալ՝ ոմանք զինք թեփփորոզի կ'անուանեն: Սակաթն, ինչպէս ստուգած եմ, կայ ուրիշ կաթողիկէս Սարգսի Ա. Թէքրիտաղցի մը ուրուն հետ մեր Սարգսիը կը շփոթուի: Եւ ասան ինչպէս: Փափագեանց իքն. Արքեպ. իր Եկեղեցական պատմութեան մէջ (Վննետ. 1848) կը գրէ հետեւեւոր (էջ 936 — 7), կաթողիկոսն «Ղուկաս ի գաւառէն կարնոյ երէւ յաջորդ Սիմնի յամի տեսն 1780) եւ կայաւ Քաթողոսն զամս քսան: Էր սո յաշակերտութենէ Յարուութիւն արքեպիսկոպոսի Թասենցոյ, եւ զի հմուտ էր ուղղփառ ճշմարտութեան՝ ուսնալ ի վարդապետէ իւրմէ, աշակերտակցի նորին Սարգսի Վարդապետ Թէքրիտաղցի գնացաւ նա ի գտաւնէն հետք միարանութեան արգին Հայոց ընդ եկեղեցոյն Հռովմայ: Ըսոյ ի հակառակսրութենէ միաբանից ոմանց Էլմիածնի չկարայ ի լրուած անկ զիղձս սրտին, այլ մասնեցաւ ի ձեռս նոցա, եւ խոշտանգեալ պէսպէս չարաբանօք եւ արքարանօք զամս իրք հինգ, ապա ձեռնտուութեամբ Հերակի արքային Արաց արքադառնաց փախտեսմազ զերծաւ ի Տփլիս: Եւ անոր Եւրոպա: Առ նովին ժամանակաւ զնոյն անց չարաբանաց եւ մահուան կրեաց եւ Տէք Սահակ երէց տելլեացի, որպէս գրէ նա ինքն Սարգսի վարդապետ Թէքրիտաղցի:» Եւ յարը լաւ Հհասկընայով Մ. Ա. Մուրատեան (Պատմ. Հայաստ. եկեղ. Եղմ. 1872 էջ 592), նշոյր կը կրկնէ իւր թէ Ղուկաս կաթողիկոսն ըլլայ խոշտանգուողն եւ Եւրոպա փախչողը: Գարբիէլ քահանայ Պատկանեան թեպէս իրուամբ կ'ուղղէ Մուրատեանի սխալը Ղուկաս կաթողիկոսի մասին, սակայն ինքն ալ այս Սարգսի Ա. Թէքրիտաղցին կը շփոթէ մեր Շնորհալի Սարգսի Արքեպ. Սարաֆեանի հետ («Սրբարտ», 1875, էջ 174): Սակայն որովհետեւ 1773ին վախճանեալ մեր Սարգսի Սարաֆեանը 1780ին կաթողիկոսացող Ղուկասին հետ գործ չէր կրնար ունենալ, պէտք ենք փնտռել վերոյիշեալ Սարգսի Ա. Թէքրիտաղցին, Ղուկասու (1780 — 1799) ժամանակակիցը, որուն գրուածքը կարգացեր է փափագեան:

Հոս ու մեղե օգնութեան կը հասնի Անտոնեան Միաբանութեան Դիւանը, ուր կը պահուին Սարգիս Վ. Բէքիրտաղոյ նամակները, ինքնակնսագրութիւնը նամակներու օրինակներ եւ անոր մասին տեղեկութիւններ, որոնք կը համաձայնին փոփոխութեան անսկզբանէն: Ասոնց համեմատ՝ Սարգիս, որդի Պաղտասարեան Ստեփանի, ծնած է ի Բէքիրտաղ 22 Յունիս 1751ին եւ 23ին մկրտեալ եւ գորշմեալ Ս. Թովհ. Աւետարանիչ Եկեղեցին Հայոց (վկայական մկրտութեան Ցէր կարագեան Այսեկեան Բէքիրտաղի քահանայի, որ երբեմն Աւագերէց նոյն եկեղեցոյն, գրեալ 23 Ապր. 1779 եւ կըքեալ): 1771 Նոյ. 5ին սարկաւազ ձեռնադրուած է հրամանաւ Բէքիրտաղի Առաջնորդ Յակոբ Վ. Ին (վկայական նոյնին, գրեալ 9 Յունիս 1772 եւ կըքեալ, որուն ընթացումը՝ «Քի ծո Յակոբ Վրդպ. Առաջնորդ Բէքիրտաղոյ ՌՄԼ» = 1758), որ կընէ թէ ծնողքը քահանայ ձեռնադրուելու հակառակելուն՝ հրաման կուտայ իրեն Բէքիրտաղէն մեկնելու՝ ուր որ կ'ուզէ: Գր. Պատրիարք Պասմաճեան առած է վկայականը, որ կը պահուի Անտոնեան Հայոց Դիւանը. ընթացիկ վերը Գր. Պատրիարքի կիները կայ, զոր քիչ ետքը նմանահունութիւնն պիտի գնեմ: Իսկ ընթացիկն հետեւեալն է.

Ի Ցէր Գրիգոր վարդապետ է և Պատրիարք է Կ. Պոլսոյ, յայտ լցիք ընթերցողաց բարոյ, որ վկայութեամբ Բէքիրտաղու առաջնորդ Յակոբ վարդապետին՝ ոչին աշակերտի էլ բնի Բէքիրտաղի պաշտասարենց տիրացու Սարգիս, հրաման տուաք Յովակիմոյ արքեպ. Ին՝ առ զուրբ ատոհմանն Աւագարկաւազութեան, որ եւ ի սուրբ Գերբայ եկեղեցին Սամաթիայոյ՝ յաւուր հրեշտակապետացն սոհի՝ ընծայեցոյց զվերոգրեալ տիրացու Սարգիսն յատոհման Աւագարկաւազութեան՝ ուխտիւ կուսակրօնութեան. յամբ փրկութեան մարտ 1771 եւ ըստ Հայոց ումբ. Ին ի հինգն նոյեմբերի զոր Ցէր Աստուած անխախտ... պահեցէ... Եւ զայս վկայական գիրս ետու: Ի ձեռս սոյն տիրացու Սարգիսին... Գրեցաւ ի Կ. Պոլսոյ, ի Պատրիարքարանս Հայոց. Ի Թուին Հայոց ումբ, ի նոյեմբերի ե. Ին:

Սարգիս կու գայ Պոլսն 1772ին եւ Պալատու եկեղեցին Գարութիւն Արքեպ. Բասենցոյն կ'աշակերտի անոր սարկաւազը կ'ըլլայ, եւ իրմէ կը սորվի կաթողիկոսութիւն որուն արդէն ի Բէքիրտաղ հետամնու էր: Բասենցոյ գիտակցութեամբը տարի մը Պալատէն՝ «Գեփոլու», կ'երթելիէ Սարգիս հայ կաթողիկեաց փոխվերս Անտոն Վ. Մըրըրեանի քով, որպէս զի վերջինս զինք Հռոմ զրգէ (Նամակ 20 փետր. 1779 ի Գեփոլուէն առ Պոլոս Եպ. Լեւոնեան

Չեռնադրէ ի Հռոմ): 1773ին Հռոմ կ'երթայ Սարգիս եւ 24 Մայ. 1774ին Հաւատարմութեան ժողովոյն առջեւ հաւատոյ դաւանութիւն տալով՝ փորականուայի Դպրատունը կը մտնէ: Չորս տարի ետքը՝ Հռոմոյ Հայոց Ս. Մարիամ Եփեպոսոցի եկեղեցոյ խոստովանահայր Անտոն Վ. Արութիւնեանէն 5 Մայիս 1777 թուակաւառու ռզգափառութեանը վկայագիրն առած՝ հիւանդութեան պատճառաւ՝ բոշկին եւ առաջնորդացն հրամանով կ'երթայ Լիվոնոյ-Չմիւռնիս-Բէքիրտաղ: Հոն ազգականներէն եւ ազգակիցներէն հաւատարմն պատճառաւ հայտնուելով՝ Պոլսն կու գայ 1778 ձմեռը, ուր գաղտնացի Տիմոթէոս Վ. Սիմոնեան զինք կը խնամէ եւ Սէն Լուի Բարկաշին կրօնաւորաց քով կը տեղաւորէ ամսական 10 զըռուով: Ասկէ անդէկութիւններ գրած է Սարգիս ի Հռոմ՝ ժամանակին գեպքերուն վայ, զորոնք ուրիշ տեղ կը յիշատակեմ: Ինքն ալ շատ նեղութիւններ կրցն, որոնց պատճառներէն մեկն ալ կը յիշէ Բէքիրտաղը Առաջնորդը, որ 1779 փետր. Ին Պատրիարքին վէթին իրած էր:

Երբ Գարութիւն Արքեպ. Բասենցի 1781ին վերջը Պոլսէն փախաւ եւ 1782ին Թրիեստ հաստատուեցաւ՝ իր աշակերտը Սարգիսն հոն կանչեց եւ զինք վարդապետ ձեռնադրեց: Սարգիս Վ. անկէ Բասուսն անցնելով՝ երկու տարին Աստուածաբանութեան ուսումն աւարտեց, եւ միտքը դրաւ Հայաստան երթալ ուղղափառ հաւատարքը քարոզելու, մանաւանդ որ գիտէր թէ Իշմիւծնի Ղուկաս կաթողիկոս աշակերտն է Յարութիւն Բասենցի Արքեպ. Ին, եւ վերջինս զինք կը գովէր միշտ՝ իրբն բարեբարոյ եւ ուղղափառութեան մէտ: Միւս կողմանէ լսած էր, թէ Ղուկաս Իշմիւծնի ժողովք գումարած է Արաց հետ ի հաւատս միանալու դիտաւորութեամբ: Սարգիս ծածուկ պահելով այս խորհուրդը՝ եւ Գարութիւն Բասենցիէն Ղուկաս Նաթուղիկոսին ուղղուած յանձնարարական մ'առած Պոլսն գնաց եւ Մոնս. Քրաքիս Նուիրակին յայտնեց: Ասկէ հրահանգներ եւ յանձնարարականներ առաւ, Եւզոփիս-Կարին մեկնեցաւ աշխարհական տարգով: Կարին կաթողիկեայ Հայոց առաջնորդը՝ Ուուուլաճեանց Թովհ. Վ. եւ մեծամեծներ զինք զըռուացոյցին, սակայն անկապ Բասեն անցաւ, այնտեղ քիչ մ'առտն մնաց Գարութիւն Բասենցոյ ազգականներու քով, եւ վերջապէս հայ հոռոմի սքեմով մտաւ Իշմիւծնի, իրբն հասեր ուղեւոր մը: Լաւ յանձնարարականներ ունենալու, մանաւանդ Բասենցոյնը, կաթողիկոսն զինք

սիրով ընդունեցաւ: Սարգիս յարորդ օրն առանձին գաղտնի ունկնդրութիւն ուզեց կաթուղիկոսէն եւ փակեցեալ կաթուղիկոսին հետ, դուռը կղզած: Դպաստակը պարզեց, եւ յորդորեց որ կաթուղիկեայ հաւատքն ընդունին եւ տարածէ: Կաթուղիկոսն ընդդիմացաւ, այս գաղափարն անգործադրելի հռչակեց, եւ բարեկամաբար խորհուրդ տուաւ, որչափ կարելի շուտ մեկնիլ երթալ, Կոնստանդնուպոլսն միաբաններ դուրսն ահանջ կը դնէին խոտուածքին. եւ երբ Սարգիս դուրս ելաւ՝ ասոնք ներս մտան եւ պահանջեցին, որ կաթուղիկոսը իրենց յայտնէ խօսակցութիւնը, ապա թէ ոչ զինք գահնկեց կ'ընեն. վասն զի Ղուկաս Բասենցւոյն աշակերտն եւ ասոր Եւդոկիոյ նուիրակութեան ժամանակ եօթը տարի քովը մնացած ըլլալուն, կը կասկածէին անոր հաւատարմն վրայ, եւ այս պատճառաւ կաթուղիկոսն ստուգելուն առաջին տարիները զինք չէին ուզեր ճանչնալ: Եւ երբ իմացան նիւթը, մէջերնէն ոմանք Սարգիսն հրամայեցին որ շուտով մեկնի, ապա թէ ոչ՝ մինչեւ իսկ մահը կը գտնէ: Սարգիս անոնց հետ ալ հաւատոյ վրայ խօսեցաւ: Յարորդ օրը կաթուղիկոսը ժողովք կազմեց, եւ Սարգիս բանտի դատապարտուեցաւ. երկու օր ետքը Եպիսկոպոսաց առջեւ հանեցին օրոնց մէջ էր Մինաս Եպ. աւագ վարդապետաց: Մկրտիչ Եպ. զաղնատար եւ Գանիէլ Եպ. դարպասձի՝ որ 1792ին նուիրակ առաջնորդ եղաւ նախոյ, զինքը ծեծեցին, ոտնակոխ ըրին եւ արիւն կաթաթալ բանտարկեցին: Յետոյ իրեն խոտուածքներ ըրին՝ եթէ կաթուղիկոսութիւնը թողու, եւ երբ ընդդիմացաւ, երկաթ կապեցին սոքն ու ձեռքը եւ աւելի մուծ բանտ նետեցին, ուր 20 օր մնալով, յարողեցեալ ձեռքերն ու սարքերն ազատել եւ գիշերայն բանտէն փախչիլ, հետո զաշտի մը մէջ քերտ հովիւներու յարեցաւ, որոնք իրեն զգեստները կորուստեցին: Յետոյ կաթուղիկոսին կողմանէ երկու ձիւորս հասան զինք բռնեցին, չարչարելով Էջմիածին բերին. կաթուղիկոս հաւատոյ գաւանդութիւն պահանջեց, որպէս զի արձակէ. Սարգիս առանց իւր դաւանութեանը վնասելով՝ սուսա գրաւոր գաւանդութիւն մը որ ընդունելի չէրաւ: Գրուածքն այրեցին եւ զինք շղթայակապ բանտարկեցին, ուր մնաց մամուլ ձեռքը, մինչեւ հիւանդացին: Ըրլութաներն արձակեցին, առանձին խուց եւ դիւրութիւններ սուսն, որով Սարգիս աստիճանակն նամակներ զրկեց: Այս Էջմիածին գրուած նամակներէն երկուքը (21 Յունիս հ. ա. 1788 եւ 15 Յունիս հ. ա. 1790) գրուած են ի չորս

առ Չեռնադրիչ Արքեպ. Ստեփ. Ա. կաթնախիւան, որ ժամանակին նոյն ներութիւնները կրած էր Էջմիածին: Այս նամակներով Սարգիս Փրօփականայէն եւ Ս. Քահանայապետէն կը խնդրէ, որ հաճին զինք ազատել: Էջմիածնի եպիսկոպոսներն իմացան եւ զինք Սեւանայ վանքն աքորեցին, ուր վերին աստիճանի տառապանքներ կրեց վանականներէ: Այստեղ մնաց երեք տարի եւ երեք ամիս: Կոնստանդնուպոլսն իրենց տեղը հասնելով՝ Երեւանի խանէն եւ ազգեցիկ իշխանութիւններէն թուղթ եկաւ կաթուղիկոսին որ Սարգիսն արձակէ: Կաթուղիկոսը զինք Էջմիածին բերել սուսա, ուր քանի մ'ամիս թեթեւ բանտարկուեցաւ, եւ վերջապէս շերակ թագաւորի որդւոյն՝ Թիֆլիսի Կոնստանդնուպոլսն երկու հոգի եկաւ Սեւանէն դառնալէն տարի մը ետքը, եւ անոնց հետ Թիֆլիս փախաւ, 20 օր Քարաչիններու քով մնաց եւ անկէ Մոլդաւիոյ ձամբով Պոլիս անցաւ: 1796 Մայիս 13ին (հ. ա.) կը գրէ Կ. Պոլսէն, թէ Էջմիածնէն Պոլիս հասեր է տարւոյ մը մէջ մեծ ներութեամբ: Ի Կ. Պոլիս շատ տարիներ կաթուղիկոսաց քով ապրեցաւ իբրեւ միստրոս: 1802 Մայիս 6 թուականաւ Կ. Պոլսոյ Աւստրիական տեսպանը B. de Testa ձեռագիր վկայագիր մը սուսած է՝ Թէ Սիստովի խաղաղութեան 12դ յօդուածին համեմատ՝ Սարգիս Ա. Պաղտասարեան Թէքիրտաղցի աւստրիական պաշտպանեալներու ցանկը գրուած է: 2 Յունուար 1804ին Կ. Պոլսոյ Մտնս. Ֆոնդոն նուիրակը խոտուածքներ լսելու իրաւունք տուած է իրեն, ինչպէս նաեւ երբուսազմ՝ երթալու համար 4 շուրջ. 1805 թուականը յանձնարարական մը: 1822ին Պալատիս «ի վանս չէզվիթաց» կը բնակէր, մինչեւ որ 1823ին ուրիշ կաթուղիկէից հետ Պոլսէն աքորուեցաւ, չորս հասաւ Սեպտի մէջ, ուր Բորբաղանտա զինք սիրով ընդունեցաւ, եւ իր շէնքին մէջ առանձին բնակարան տուաւ: «Ընդ հովանեաւ երկր սրբոց մոգուց», ուրկէ է 1833ին գրած մէկնամակը, ուր նաեւ վախճանեցաւ 1834ին, 83 տարեկան, որուն 1832 Ապրիլին Ս. Քահանայապետէն տօբիլոնոմ արուած էր պատարագի մէջ բերնուց չգիտցածները զանց առնելու աչքի տկարութեանը պատճառաւ: Արեւմտի Միսիմարեանց Կ. Պոլսոյ Վատանտան մատենագրարնի «Գիրք օրինակաց» (տպ. 1750) մատենին սկիզբը կայ ստորագրեալ «Սարգիս Արք. Պաղտասարեան Թեոփիլոնոյ» որ անտարակոյս նոյն անձն է:

Սարգիս Ա. Թէքիրտաղցոյ վիճակակից եղաւ նաեւ Սահակ քահանայ ծնած Ախալցխա

28 Յունիս 1753, որդի խաչատուր քահանայի: Ասիկայ այնչափ նշանաւոր էր հմուտութեամբն ու քարոզութեամբը, որ Ղուկաս կաթողիկոս զինքը Ախալցխայի նուիրակ անուանած էր, որ անսովոր բան էր ամուսնացեալ քահանայի համար եւ իրեն համար կ'ըսէին՝ թէ եւ ոչ իսկ Քիֆլիսի առաջնորդն Էփեմ Գարսիրոս Եպ. կրնար անոր հետ վիճարանիլ: Այս Գարսիրոս Եպ. 1769ին Սիմէոն կաթողիկոսին կողմանէ Ախալցխայի նուիրակ զրկուած էր յատուկ Փերման Բարձրագոյն Դրան, որպէս զի այնտեղ կաթողիկէներն հալածէ: Գարսիրոս եկաւ սիրացաւ երեք եկեղեցիներուն երեք տարի, քաճուռչին կրօնաւորները բերք մ'աբարոել տուաւ, իսկ չորս հայագգի եկեղեցականները՝ այն է Պոզոս Ա. Լեւոնեան, Արքեպ. Ախալցխայի, Տէր Յովհ. Ճիկոնեան (Gigonanti), երկուքն ալ Հռոմայ Գպարտան աշակերտ, Ստեփ. Ա. Ավթանտիւեան, փոխանորդ Լեւոնեանի, եւ Տէր Յակոբ, կապանք Էջմիածին ղրկեց, ուր երեք տարի բանտ եւ խոշտագածք կրէն ետեւ ազատեցան չորսն ալ, Լեւոնեան եւ Ավթանտիւեան Հռոմ դացին, ուր Լեւոնեան ձեռնադրիչ կարգուեցաւ, եւ ասոր մահունէն ետեւ Ավթանտիւեան յաջորդեց՝ Արքեպ. Քիֆլիսի ձեռնադրուելով: Արդ Սահակ այս Գարսիրոս Ա. ին աշակերտելով՝ անոր հոգին ստացաւ եւ կաթողիկայ ղեկարհինն էր: Երեք տարին Տարսիրոս մեկնեցաւ, հոգիներն Տանգարուեցան, Սահակ ամուսնացաւ եւ կարին գնաց, ուր Հայերու գլխաւորին՝ Եփրիկ օղու Գրիգորին միջնորդութեամբ 1776 փետր. 28ին Յարութիւն Արքեպ. էն քահանայ ձեռնադրուեցաւ: Ախալցխա դարձաւ, Հայոց հովիւ եղաւ ուրիշ երեք ծեր քահանաներուն հետ: Որչափ ալ կաթողիկեայց հակառակ կը խօսէր, բարեկամացաւ հայ կաթողիկէից ժողովրդագետ Յովհ. Ա. Մաքանտրեանի հետ: Ախալցխայի աշխատ ժողովրդեան օգնելու համար՝ դրամահաւաքութեան ելաւ, կարին եկաւ, ուր հայ կաթողիկեայ քահանայի մը հետ վիճարանելով յաղթահարեց, որով համբաւն աւելն մեծցաւ: Անկէ Կ. Պոլիս անցաւ, ուր Զաքարիա Պարոնարքէն սիրով ընդունուեցաւ, այստեղ հայ կաթողիկեայ եկեղեցականաց հետ յարաբերութեան մէջ մտնելով՝ մտքին մէջ համոզում կազմեց, եւ արդէն ի ներքուստ կաթողիկեայ եղաւ, ինչպէս գրէ 10 Մարտ 1785 թուակիր նամակով, 1790 Դեկտ. ին Սահակ ժանտաստէ բռնուեցաւ եւ հայ կաթողիկեայ Յովհ. Մաքանտրեան քահանային խոստովանե-

ցաւ, եւ հաղորդուեցաւ: Ետոյ առողջանալով յաջորդ տարին Զատիէն ետեւ իր եկեղեցին գնաց եւ հոն պատարագեց. Պատարագին մէջ յիշեց Հռոմայ քահանայապետը եւ յետոյ կաթողիկոսը, եւ կաթողիկէութիւն քարոզեց. երկու ամսոյ միջոցին քաղաքին ժողովրդեան կէսէն աւելին իրեն յարեցան: Եղոյ միջոցին Ախալցխայի փաշան փոխուեցաւ եւ տեղն եկող Իսակ փաշա կարնեցի Գրիգոր Էփրիկեանի որդի՝ Հաճի Աղապապա վաճառականէն 160) բսակ դրամ փոխ առաւ: Աղապապա պայման դրաւ, որ փաշան Սահակ երեցը բռնել տայ եւ Էջմիածին ղրկէ, զոր սիրով կատարեց, Սահակ շղթայակապ Էջմիածին հասաւ Ստեփ. ին մէջըրը, Ղուկաս կաթողիկոս աստեան կազմեց, ուր Սահակ հաւատքին համար դատապարտուեցաւ բանտի: Քահանայական սքեմ հագուցին, յետոյ թնամանքներով հանեցին, մորուքը անիւնցին, գլուխը թրիք կտակցին, երեւը կտրուեցին քսեցին եւ իշու մէջ նստեցուցին եւ վաղարապատի գիւղին մէջ պատցուցին, մուսկետիկ կարողացնելով թէ՛ «Այսպէս պիտի ըլլայ ֆոնտիկացողին վիճակը», Ետոյ բանտարկեցին, դուռը հիւսեցին եւ վերէն ծակէն հաց եւ ջուր միայն կ'իջեցնէին: Այստեղ մնաց ձմեռն ու մամուրը, հիւանդ եւ ծիրան, մինչեւ որ 1792ին Ապրիլին՝ նախորդ Շէրիֆ Մահմուտ փաշա յաջորդեց եւ իր բարեկամին Սահակ երիցու Էջմիածին բանտարկուիլը լսելով՝ Պաշտապատրու ղրկեց քանի մը հոգուով: Ատոնք Էջմիածին չհասած՝ կաթողիկոսը Սահակը բանտէն հանեց, քանի մ'անգամ բանակոծել եւ գլուխը գերծել տուաւ եւ տաճկական զգեստ մը հագցնելով յանձնեց եկողներուն: Սահակ գուճատ եւ տկար չէր կարող ձի նստիլ, զինք ստիպուեցան ձիւ վրայ կապել տախտակներու: Ախալցխա գրեթէ մտայեցած էր, երբ հոգին մ'օրուան, թունաւորուածի նշաններով, Պաշտապատրը մարմինը մերձաւոր խօշովանքը տալու, որ ըստ օրինի թաղուի. վանականք մերժեցին, եւ տաճիկը զինք այնտեղերը թաղեցին: Իր յիշատակը տակաւին կենդանի է տեղւոյն ժողովրդեան մէջ: Ղուկաս կաթողիկոս ինքնին կը յիշատակէ այս բանտարկութիւնը եւ զՍահակ խայտառակելը՝ 1791 Դեկտ. ին Ախալցխայցիներուն գրած նամակին մէջ (Աղանեան Գ. ԲՏ. Դիւան Գ. էջ 554):

Անտոնեան Միաբանութեան դիւանին մէջէն այս տեղեկութիւնները քաղած ժամանակ՝

Հաճոյական անակնկալ մ'եղաւ ինծի Գեր. Աբրահայր Գեր. Է. Ռափայէլ Թ. Վ. Միասերանի կողմանէ, որ մատենադարանին մէջ կախուած շատ հին իւլաներկ պատկեր մը (41×33³ սմ.) աւանդաբար Ս. Սահակ անուամբ ձանցուած, ներկայացուց ինծի, ետեւը հին գրով գրուած «Յեր Սահակ Անթուսացի», Ասիկայ մըր Սահակ երիցուն պատկերն է, պարզ քահանայի զգեստով երիտասարդ մը, դեղին մօրուքով, աջը բռնած սկիհ մը, որուն մէջէն օձ մը կ'ելլէ, նշանակ լիւնաւորման:

Սարգիս Աբրեպ. Սարաֆեանի Հետ շփութուած է դարձեալ ուրիշ Սարգիս Եպ. մը: Ինչպէս վերն (երգ Գ.) յիշատակեցի, մեզի ժամանակակից երէք Հեղինակներ՝ Սարգիս Աբրեպ. Սարաֆեանի կաթուղիկէ Հաւատքն ընդունիլը կը դնեն 1727—40 Հարկէ կամ Լիւբանի Աբրահամ Արծաւեան եպիսկոպոսին (Ետոյ կաթուղիկոս) ձեռքը. մինչդեռ, ինչպէս մտադիր ըրաւ զիս Գեր. Է. Ռափ. Թ. Վ. Միասերեպի, Աբրահայր Անտոնեան Միաբանութեան, իրենց դիւանէն ցոյց տալով, այն Սարգիս Եպիսկոպոսն Երուսաղեմի միաբան Խարլանեան է, որ Գրիգոր Հղթայկից Երուսաղեմի Պատրիարքէն (9 Սեպտ. 1715—1749 ժեար. 12 †) ղրկուած էր Անտոնեան Միաբանութեան Գրէյմայ վանքը՝ այնտեղ Հանգիպող եւ կաթուղիկեայ եղող ուխտաւորները լրտեսելու համար: Բայց ասիկայ յարեցաւ Միաբանից, նոյն վանքն երկու տարի մնալէն ետեւ Հռոմ գնաց (Է. Խ. Սրապեան, «Հանդէս Ա.», 1902, էջ 291—2): Հաւանականաբար իրն է Հեւտեւեայ սուպանագիրը, որ կը գտնուի Հռոմայ կաթուղիկեայ Հայոց Ս. Մարիամ Եգիպտացի եկեղեցին, որուն օրինակն ինչպէս նաեւ Հռոմ գտնուած ուրիշ Հայ սուպանագիրներ ղրկեց ինծի վերջերս Հռոմէն Գեր. Անտոն Վ. Իսկէնտերեան, Գատըքեօյի հայ կաթուղիկեայց ժողովրդագիրը, որուն նաեւ հրատարակուաւ կը յայտնեմ շնորհակալութիւններս:

ԱՅՍ Է ՏԱԳԱՆ ԱՄԻԳՍԻ ԵՊՈՍԿՈՊՈՍԻ
ԱՇԱԿԵՐՏԻ ՏԻՐԱՅՈՒ ՍԻՄԷՈՆԻ ՈՐ
ԵԿԵԱՆ Է ՀՈՒՍՎ ԱՃԱՐԵԱՑ ԶԿԵ
ԱՆՍ ԻՒՐ Ի ԹՎԻ ՓՐԿՉԻՆ ՌՉԻԹ (= 1729)
Ի (Ն . Ց .) ՅՈՒՆՎԱՐԻ ԺՁ . Ի Ն

Այս խաբանեան Սարգիս Եպիսկոպոսին ժամանակ Երուսաղեմի միաբան եւ Գամասկոսի Աբրեպիսկոպոսն Ստեփանոս Բերիացի Գունտի ազգատոհմէն, Երուսաղեմ 30 տարի լուսա-

Հանութեան պաշտօն վարելէն ետեւ նոյնպէս Անտոնեանց Գրէյմայ վանքը քաշուեցաւ իբր 1727ին, Արծաւեան Աբրահամ Եպիսկոպոսին ձեռքը ուղարկուող դաւանութիւն տուաւ եւ 1737ին 105 տարեկան վախճանիւրով Անտոնեանց վանքին դամբարանը թաղուեցաւ (Է. Խ. Սրապեան, «Հանդ. Ա.» 1902, էջ 292, Davidian S. Biografia di Abramo Pietro I, Cairo 1861, p. 68): Մարտիրոսներ 1736 Սեպտ. 30ին ի Լիբանան, Լույիզա վանքին Ս. Ատուածածին Եկեղեցին դաւաճական Սիւն. հոգոս մը գումարած են, եւ ի մէջ այլը նաեւ Տրիդենտեան Թողովոյ վճիռներն ընդունած են: Այս Սիւնհոգոսին հրաւիրուած էին նաեւ Աբրահամ Արծաւեան եւ Ստեփանոս Բերիացի եպիսկոպոսները, սակայն վերջինն ձերութեանը պատճառաւ անձամբ երթալ չկարենալուն՝ իրեն ներկայացուցիչն եղած է Անտոնեան Միաբան Է. Նիկողայոս Ե. Վ. Միոյեան, որ Արծաւեանին Հետ փոխանորդաբար ստորագրած է Սիւն. հոգոսի վճռոյն (Արձանագրութիւնը տպագրուած են ի Հռոմ, Բրոքապանտայի տպարանը, 1820ին):

9.

Սարգիս Նուրդիս փոխանորդ կը զնէ եւ տարիէ մը կը հրատար. Գ. Պոսոյ տալէն եկեղեցիներու մէջ քարոզ կու տայ: Իր հակաաւորները Բաղուցի Մանուէլ Եսանայ, Սափորէ Յովսիմնէ՛՛ ինքնակենսագրութիւնը: Սարգիս Նուրդիսն Նուրդիսաւորութիւնն Նաշիը կը ներկայացնէ: Սարգիս աշակերտ Յարութիւն Պետանան: Դալեան կը հրատարի Պատրիարքութենէն եւ կը վախճանի: Սարգիս կը խօսի դամբարաններ: 1771ին Սիւնի Գաթողիկոս Վարդիս կ'ուզէ Նուրդիս անուանել: Սարգիս կը մերժէ. 29 Սեպտ. 1772ին Յովս. Վ. Նուրդիսանին Նետ Պոլսէն կը մեկնի. 22 օրէն Մարտիակ կը հասնի:

Քիչ մը կազդուրելէն ետեւ սկսաւ այցելութիւն տալ ծանօթներուն: Նախ Յակոբ Պատրիարքին գնաց: Պատրիարքն յարտատու փրկելեաց, ինչպէս նաեւ բոլոր ներկաները, վասն զի Պատրիարքը բազկատարած ներողութիւն խնդրեց իր ըրածներուն. իսկ Սարգիս ներելով զրկեց եւ համարուեցան. Սարգիս չօ զեց բնաւ. արքայանայ յիշատակութիւն ընել, այլ զուարթ խօսակցութեան մը փոխեց: Այնուհետեւ այցելութիւն տուաւ Աբրահամ Ամիրա Բուլեղեանի, որ Սարգիս սերտ բերեկամն էր եւ արագտութեան առաջին պատճառը, եւ որ յառաջ՝ եպարքոսի վաճառապետ Ղազարոսին եւ Պետրոսին հաշուելներն էր: Սարգիս. անոր շնորհակալ եղաւ եւ մեծ պատուով ընդունուեցաւ: Թեոօր մի առ մի վարդապետաց եւ իշխանաց այցելու-

թիւն տուաւ, եւ միշտ կը յորդորէր անցեալը մոռնալով՝ սիրով ապրիլ միասին, եւ ամէնքն ընծաներով եւ նուէրներով զինք մտնթարեցին:

Քանի մ'օր ետքը Սարգիս Եակոբայ ներկայացաւ, եւ ըսաւ որ Եւզոկիոյ առաջնորդու թնեկն կը հրատարակէ, եւ խնդրեց որ թող տայ Կ. Պոլիս ապրելու քաշուած եւ առանձին: Եակոբայ ընդդիմացաւ, ըսելով որ ասոր հրովարտան արդէն ելած է, եւ գէթ տարի մը նոյն առաջնորդութիւնը վարէ: Սարգիս տեղի տուաւ, սակայն Պոլիս մնաց եւ Եւզոկիոս իրեն փոխանորդ մը կարգեց:

Այս ամէն զէպքերուն պատճառաւ Սարգիս ծանր պարտուց տակ ինկած էր, գրամ չուներ հասուցանելու, եւ տպագրած գրքերն ալ անվաճառ կեցած էին: Իշխանները երբ լսեցին, իրեն հաշիւն ուզեցին արարանաց պատճառաւ եղած ծախուց: Այս հաշիւն իշխանք եւ ի մասնաւորի Արթուր Քուէլէնէն, Եակոբայ ներկայացուցին, եւ պահանջեցին որ տոյն գումարը հատուցանէ Սարգիս: Եակոբայ թէ ինչ ընդդիմացաւ, սակայն չկրցաւ իշխանաց հակառակիլ, ամբողջ հատուց Սարգիս, եւ Քիոս ղեկած հարիւր ոսկին ալ շնորհեց: Նոյնպէս Սիմէոն Վ. Նուիրակ, որ արքայանոցն օրը Սարգիս հարիւր ոսկի փոխ տուած էր, ամբողջը շնորհեց:

Այսպէս Եակոբայ թող տուաւ Սարգիս որ ուզած տեղը բնակի, եւ ուզած եկեղեցին կիրակի եւ Յոմ օրեր քարող խօսի: Սարգիս ասով բոլոր անցեալը մոռցած, ստեպ Եակոբայ կ'երթար, կը տեսակցէր, ինչպէս նաեւ բոլոր Ամիրաններու դռները բաց էին իրեն համար, եւ մեծ շքով զինք կ'ընդունէին: Ցարի մ'ետքը Սարգիս հրատարեցաւ Եւզոկիոյ աթոռը փոխանորդով կառավարելէն, եւ կը բնակէր մերթ Ս. Գեորգայ եկեղեցին եւ մերթ Եակոբայ Պատրիարքի քով Ս. Աստուածածնի եկեղեցին. յաճախ կ'երթար Ս. Լուսաւորիչ եկեղեցին Ղայաթիոյ, Ս. Լրեշտակապետաց եկեղեցին, Սկիւտարի եկեղեցին, եւ Սեւ ծովու նեղուցին եկեղեցինը, եւ քառքող կու տար ամէն տեղ:

Անշուշտ այս միջոցներուն պիտի վերաբերի հետեւեալ նամակն Եակոբայ Պատրիարքի, զոր 15 Գեկտ. 1761ին գրած է Սարգիս Արքեպիսկոպոսին (Գիւ. Լիվ.):

Ը.

Սիրով արդյ չուզոյն եւ Յիսուսաձիր ողջունելու ծանր սրբելի իմ եւ պաշտօնակից եղբայր Սարգիս Աստուածաբան վարդապետ, զտաճկէվար Փէրմանի սուրբէթս որպէս յամենայն եկեղեցին,

նոյնպէս այդք աւաքեցաք. յառաւուռուն որ է կիրակի յասեանն մըլլայի կամ գիտողը զգորութիւն տաճկի մի բնթեւուուլ տացես, եւ ըստ միւսճէպին զծանուցումն արասցես լաւ թէ միկէհիւ եւս. լինելով որդ թէ Տէր Ե Պարնան Յիւր. Պոր. կոսպուլ. ՌՄԹ. (= 1761). գեկտ. Ժ. Եակոբայ կնիքը: որ կը կարգաւորէ (Գեկտարի) Եակոբայ վարդապետ ՌճՂ. (= 1741):

Եւ չճա գարձեալ իրեն դէմ հակառակորդներ ելան, որոնց գլխաւորներն էին ՅօՏան սափրիչ, Տիվրիկեցի Մովսէս եւ Մեծմատնեան. որոնց պարագլուխն էր ուղղափառաց միշտ հակառակող Մանուէլ քահանայ: Այս անձինք ինչպէս Սարգիս, նոյնպէս Եակոբայ Պատրիարքի, եւ յետոյ Գրիգոր Պատրիարքի դէմ հակառակեցան միեւնոյն զէնքերով: Ասոնցմէ Բալուցի Մանուէլ քահանայի մասին բաւական գրած է Չամբեան (Գ. էջ 867—871, 875, 876.) ինչպէս նաեւ Գրիգոր Պատրիարք Պատմաճեան իր Յիշատակարանին մէջ (էջ 238 “Բալուցի Մանուէլ երեց եւ Ալկիցի Արթուր Մամ. վերջնա “Պատրիարքարանի Գափու Օղլանի.”) Միւսնեւրու մասին յիշատակութիւն չկայ. միայն ՅօՏաննէս Սափրիչ ունի ինքնակենսագրութիւն մը, զոր ուրիշներ չեն յիշատակեր եւ որմէ կ'իմանանք թէ ինքը Ագուլեցի է եւ սիրացու, ի մասն կուրծնէ կամողիկեայ, եւ Յակոբայն ինչպէս զինք երեք անգամ թիարան նետել տուած է հաւատաքին համար, որմէ ետ կեցած է յետոյ, 1755ին Կ. Պոլիս, Բարսղի տպարանին մէջ տպուած է “Գիքը որ կոչի Լուծիչ տարակուսանաց”, գործ Յովհաննէս Սափրիչի (զոր Լ. Աստուար, անդ էջ 149, սխալմամբ Մանուէլ Սրմաբէլի կու տայ, որ շարագող կամ խմբագրողն է, ինչպէս նաեւ Մանուէլի “Գաւազան կրկնազօր”ը 1750 տպագրուած կը զնէ, միշտեւ այն գրութեան տարին է, եւ տպագրուած է 1780ին): Այս “Լուծիչ” գրքին մէջ (էջ 5) կը կարդանք. “Բան առ բարեմիտ ընթերցողսդ, ի յօճանիսէ սափրիչէ... գրով իմ ամաց իրեւ եօթանց եւ կամ ութից, անկեալ էի ի ձեռս նորարոյս թնթերկեցեց այսինքն աստարմայից, եւ նորս ուսուցեալ էին ինձ զազանքն իւրեանց: Եւ յորժամ եղէ ամաց իբրեւ քսանից” սկսեալ իմ այնուհետեւ՝ զըպարտել զմայրս իմ, զՉայաստանեայցս սուրբ եկեղեցի... բայց Աստուած... ազդեաց երիցս... Տեսան Եակոբայ Աստուածաբանի եւ Պատրիարքի կոստանդնուպոլսոյ, որ պատժեաց զարժանիս պատժոյ՝ տալով ի քիւրէկն զնս: Բայց ես զինի բազում ժամանակի ելեալ ի նմանէ բազմաւ աշխատութեամբ եւ

Պետու... եւս առաւել չարացեալ եղէ քան զառաջին... Արդ մնացեալ ի միջի նոցա ամս 25 յետոյ ամենագթածն Ատուռած ... եւբաց զաչս մայա իմոց... եղէ... վերահասու, որ մայրս մեր սուր եկեղեցի Հայաստանեայց՝ Է ճշմարտապէս ուղղափառ եւ անբիծ... Սակ որոյ եւ ես հաւաքեցի ի գրեանց զբանս բազումս... եւ զժողովեալսս զայսոսիկ՝ յոլով ստիպմամբ եւ մեծաւ պաղատանք, ետու շարագրել սիրելի եղբօրն իմոյ տիրացու Մանուէլի փոքրկան... Նուաստագունեղ Յօհաննէս Սափրէյ, Յիշատակարանին մէջ ալ (էջ 159) կ'ըսուի... Արդեամբք եւ գոյիւք Ագուլեցի սափրիչ Տիրացու Յօհաննէսին, որ ի չբաւորութեան իւրմէ՝ ընծայեաց զամենայն զոր ինչ ունէր... յիշեալք... զի վերջիշեալ սափրիչ տիրացու Յօհաննէան հանդերձ ծնողքն Պաղտասարիւ եւ Քագուհեաւ: Այլ եւ յիշել աղաչեմ զփոքրիկ Մանուէլս, զչարագոյոջ գրքոյս, զչարոցս եւ զցրուօջ կապարեայ գրոց...:

Արդ վերջիշեալ անձինք միշտ Սարգսի քարոզներուն ներկայ կը գտնուէին՝ անոր բերնէն ուղղափառական բառ մը կամ խօսք որսուլու համար. եւ սկսան ամէն տեղ զինք բամբասել: Կ'ըսէին, թէ Սարգիս Ս. Յակոբայ նուէրները կ'ընց, զոր Չմուտնիս ժողոված էր նուիրակութեամբ, թէ քարոզներուն մէջ կ'ըսէ թէ "աւելի ազէկ է բոլոր տարին պահք չպահել քան թէ ընկերը բամբասել, թէ "սխտան հատկը արջայութեան դուռը չի կրնար բանալ, թէ կ'արհամարհէ ազգին պահքերը, աղուհացից մէջ եւ այլ ուրբաթ օրեր ձէթ կ'ուտէ, ինքը զուտ ֆուսկ է, քաղկեղծականները կը սիրէ եւ լուսաւորչանները կ'ատէ: Այս եւ նման խօսքերով պարզամտները Սարգսի դէմ կը գրգռէին, եւ տանելով որ Յակոբ Պատրիարք բոլորովին լուծիւն կը պահէ, եւս առաւել կը գրգռուէին: Սարգիս Պատրիարքին զիմեց եւ ըսաւ թէ պէտք չէ լռել այս հարցոյններուն առջեւ, ապա թէ ոչ զինքն ալ կը զուարտեն. վասն զի ասոնք քիչ ետքը Պատրիարքին դէմ ալ խօսելու եւ գործելու սկսան, զինք մատնելով տերութեան: Աերջպէս Յակոբ Սարգսի ինդիրը ներկայացուց Կնգաւորաց ժողովին, որոք Սարգսէն Երուսաղեմայ նուիրահաւաքութեան հաշիւը պահանջեցին: Յակոբ թէպէտ գիտէր որ Սարգիս մարտոյն Երուսաղեմ հասուցած էր եւ Գրիգոր Ըղծայակիր Պատրիարքէն ընկալագիր առած էր եւ ինքն ալ վրան ստորագրած էր, սակայն

լռեց: Աւտի, իբրեւ գահերեց, պատասխան պահանջեց Սարգսէն: Սարգիս ծիծաղեցրես հարցուց Պատրիարքին. "Ս. Յակոբայ առաջնորդը կամ փոխառորդն ասոնք են արդեօք, որ համար կը պահանջեն, եւ միթէ Ձեր Տէրութեան ծանօթ չէ, որ այս տուրքերը Ձեզ յանձնեցի, եւ Դուք ինծի հաստատական տուիք Սարգի կ'ըսուի: Մինչ Յակոբ լուռ կը կենար, Սարգիս ներկայացուց ընկալագիրը եւ կարգալ տուաւ լու ի լու ամենեցուն. որուն վրայ Յակոբ ամութապարտ եւ նեղացած՝ յանդիմանեց ամբաստանիչները, եւ ասոնց ուրիշ զբալարութիւնները ջրեց: Ասոր վրայ ներկայ եկեղեցականք եւ իշխանք պահանջեցին, որ պատուին եւ բանտարկուին ամբաստանողք: Յակոբ ստիպեց զիրենք զղջուլու եւ Սարգսէն թողութիւն ինդրելու, զոր եւ Սարգիս սիրով շնորհեց, խրատելով ի մասնաւորի զՄանուէլ: Եւ այնուհետեւ ամէնքն աւելի եւս սկսան յարգել զՍարգիս եւ ակնածիլ իրմէ: Այս Մանուէլը յանգումած էր նաեւ Միխիթարեանները նախատել, սակայն ճոռումարան Լ. Մկրտչին սուր գրչին հանդիպելով՝ ի սիրտ խոցուած էր:

Այսուհետեւ Սարգիս Աբեղայ, Պալատու եկեղեցին կը բնակէր եւ կը քարոզէր: Այնուեղ Սարգսի աշակերտեցաւ Սամվէլայի ուսումնասէր պատանին՝ Յարութիւն Պետանեան, որդի Կազմիլի եւ Յովհաննու, որ լաւ ուսանելէն ետեւ ուզեց թէպէտ եկեղեցական ըլլալ, բայց մնաց ախարհական, եւ ելաւ վաճառական ի Կ.Պոլիս եւ 1772ին Սարգիսը, յետոյ Սամուէլ եպ. Երզնկացին, Գրիգոր Պատրիարքն Պատմաճեան, եւ Յարութիւն Աբեղայ Իշխանի Լուս՝ փախցուց, ինչպէս պիտի տեսնենք:

Քանի մը ասրի ետքը Սարգիս Ղալաթիոյ Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցին հաստատուեցաւ եւ հոն սկսաւ նորէն քարոզել: Այս միջոցին (1764ի սկիզբն) Յակոբ Պատրիարք, մահացու հիւանդ կը պառկէր Սկիւարու Երուսաղեմեան վանքը, ուր Սարգիս Աբեղայ, ստեպ կ'այցելէր, կը մխիթարէր, եւ զինք յաւիտենական կենաց կը պատաստէր, անցեալ գործերը յիշեցնելու գղմման կը յորդօրէր: Ետաւ էր բերէր այն գրքերը՝ զոր ընդդէմ ուղղափառութեան տպած էր, թէպէտ ինքն Յակոբ ալ ըրածներուն վրայ գոհ չէր: Ասոր Յակոբ պատասխանեց թէ վերջին անգամ գիրք մ'ալ տպած է ժամանուտքի եւ աղօթքի վրայ (Գիրք աղօթից ամենայն անձանց հարկաւոր, Կ.Պոլ. Տպ. Աստուածատուրի, 1760), որուն մէջ ուղղափառ

աական շատ բան կայ: Ասոր Սարգիս պատաս-
խանեց, թէ «ասոր մէջ կամօք բացայայտ չէ,
ինչպէս բացայայտ ե ուղղափառաց դէմ գրած-
ներուդ մէջ»: Սարգիս տեսնելով որ Յակոբ
չ'ուզեր որ այլ եւս վրան խօսուի, լռեց:

Յակոբ զգայով որ Հիւանդութիւնը կը
սաստանայ, ուրիշներուն խորհուրդին անստով՝
ուզեց որ իր տեղ ուրիշ մը Պատրիարք ըլլայ:
Առաջարկեց Սարգիսն, որ հրաժարեցաւ եւ
երգմամբ պնդեց որ բնաւ յանձն չ'առնուր:
Այս մասին Սարգիս 9 Յունուար 1773ին
Լիվոռնոյէ կը գրէ առ Հ. Ռափայէլ Սուբիասեան
ի Հռոմ (Գրև. Անտ.) ե Գաղղիոյ եւ Նափոյի
գեղապաններուն առած վկայագրաններուն մէջ
գրուած է «եւ վասն բռնադատելոյ Հասարա-
կութիւնն առ ի յանդէ Պատրիարք, եւ զոչ
ընդունելոյ»: Յետոյ Պրուսայու առաջնորդ
Սամուէլ Եպ. Ինտառարկեց, որ նոյնպէս մերժեց,
ինչպէս վերն յիշեցինք: Վերջապէս 13 Մայիս
1764ին ժողովին մէջ ինքն ալ պատգամակի վրայ
գտնուելով՝ բունի հաւանեցուցին Երուսաղէմի
Վեիլ Գրիգոր Վ. Պատմաձեանը պատրիարքու-
թիւնը յանձն առնուր:

Յամին 1764, Յուլիի 19ին, Վարդա-
վանի երկրորդ օրն Բշ. Իրիկուն ժամը 12ին
Յակոբ Պատրիարք մաշտոյական ախտի փո-
խեցաւ յաստեաց: Յաջորդ օրն՝ ժամը 3ին
մարմինը փոխադրուեցաւ հանդիսի Պէյոզուի
Հայոց գերեզմանոցը, եւ Յակոբ Կաթողիկոսի
դամբանին քով թաղուեցաւ: Օծողն ու գերեզ-
մանի կարգը կատարուի էր Էջմիածնի Նուիրակ
«բաջբարոզ Յարութին Աբբեպ. Բասնեցի»,
Ներկայ էին Գրիգոր Պատրիարք, Սարգիս Աբբ.
Սարաֆեան, բաղմութիւն յոյժ վարդապետաց,
քահանայից, իշխանաց եւ ժողովրդոց: Կարգը
կատարուած ժամանակ ժողովուրդն այնպէս
բռնած էր գերեզմանին շուրջը, որ Գրիգոր
Պատրիարք ամբողջ հեռացնելու համար,
հրամայեց Սարգիս Աբբեպ. ին որ դամբանական
մը խօսի: Սարգիս Աբբեպ. Սարաֆեանի քիչ մը
հեռու բարձր գերեզմանաքարի մը վրայ ելաւ,
եւ սկսաւ խօսիլ: Ավանտանն Սարգիս դպիր
Յովհաննիսեան որ այս մտերմամբութիւնները
կ'աւանդէ (ձեռագիր Տր. Վ. Թորգոմեանի),
«համբարաբող» Սարաֆեանի այս դամբանա-
կանը հետեւեալ կերպով կը յիշատակէ. Սար-
գիս Աբբեպ. սկսաւ մեծաւ հառաչմամբ, եւ
սրտառուչ կերպիւ, արտասուածօր աչքը, եւ
հեկեկեալ ձայնիւ, աւտողել եւ որդալ զմարդ-
կային բնութեան լրցծիւն եւ անկախիւն լինելն

ի վերայ երկրի եւ միշտ ի հոման եւ ի ծորման
գոյն ի սկզբանէ մինչեւ ցկատարած, եւ զաշ-
խարհիս ունայնութենէն, եւ զսին սաղարթիք
պաճուճեցեալ զլինելութենէն, եւս եւ յունայն
եւ ի նանիր իբր առ աչքը եղեալ զհջտութե-
նէն՝ դարովեալ ամբաստանեաց, բերելով զօրի-
նակ շահատէս, եւ զառաքաւ օգտառուս եւ
զկրատաս: Եւ յետոյ զմիայն գովասանութեան
միանդրն եւ նպատակն, եւ օգտաբեր շահաւե-
տութեան արժանին եւ ընդունելին, այսինքն՝
զատուածային առաքինութիւնն գովելով գո-
վեաց եւ ներբողեաց, եւ այսու կերպիւ միսթա-
րեաց սփոփեաց եւ զովացեցեալ սպահովացոյց
զժողովարդն սակաւիկ ինչ:

Եւ յարգաւ հանգուցելոյն սկսաւ ասել
այսպէս, Եղբարք իմ սիրելիք, ահա արդ տե-
սէք, մեր մեծապատիւ եւ սիրելի հոգեւոր սրբա-
գան Հայրն լուսահոգի՝ թէ որպէս վճարեաց
զկեանս իւր, եւ զմեզ զամենեսին որբացոյց
իրաւ, եւ կաթողեալ միշտբեկս արար. եւ
արդ տեսէք թէ որպէս սկունքն իւր լուսաւորը՝
զորս ունէրն երեկն եւ եռանդն, այժմ զաղա-
րեսլք են ի տեսնելոյ, բերանն ի խօսելոյ
զատուածային քարոզութիւնն վարդապետե-
լոյ՝ եւս յօրհնելոյ զմեզ լռեալ են աւասիկ.
տեսէք եւ այժմ եւ զձեան որ ոչ կարէ վերա-
ցուցանել եւ խաչակնքել զձեզ, եւ ասել առ
ձեզ խաղաղութիւն ընդ ձեզ եւ այլն, եւ
ականջքն ի լսելոյ զճերմեռանից աղօթքն ձեր,
եւ առ Աստուած մատուցանելոյ (Իբրեւ զհրեշ-
տակն Կուռնելեաց), արդ զրեւալք ի լսելոյ եւ
խցեալք զգալապէս, եւ ոչ որչափ առ Աս-
տուած իմանալաբար, եւ ինքն իսկ բորբոքմի
զրկեցեալ է ի համայնից զգալութեանց եւ շար-
ժութեանց, եւ բովանդակ գասուց եկեղեցակա-
նաց ի հոգեւոր պարելագութեանցն, եւս ձեզ
նման հոգեւոր եւ սիրելի որդեկացոք ի տեսու-
թենէն հեռացեալ մեկնեցաւ այսօր. ուրեմն
պարտեք եւ դուք վասն նորա առ Աստուածն
գորովագուճ ջերմեռանդապէս աղօթս մատու-
ցանել, զոր միսթարիչ Հոգին Սուրբ Աստուած
զձեզ եւ զմիսթարեացէ, եւ զհօգի երա-
նելոյ Պատրիարքիս այսօրիկ, ի լուսեղէն խո-
րանն ընդ սրբոցն իւրոց զմայլեցուցէ տեսու-
թեամբ իւրով:

Գրիգոր Պատրիարք որ միշտ յարգած էր
զՍարգիս եւ զինք՝ Հայր վարդապետ՝ կ'անուա-
նէր, թէյլ տուաւ որ նախկին տեղը՝ Ս. Գր.
Լուսաւորիչ բնակիչ Յարի մ'ետքը՝ 1765ին
Ղալաթիոյ քահանայք Սարգիսի խօսքերէն

տՏաճ՝ անոր դարան մը լարեցին: Աւան զի Սարգիս քարոզներուն մէջ կը յորդորէր, որ հաւատացեալք գիտուն եւ բարեկիրթ Տէր-տէրներուն խոստովանին. եւ որովհետեւ Ղաւթիոյ Տէրտէրները ազէտ եւ անկիրթ էին ամենքը ասոնցմէ հեռացան: Ասոր վրայ Տէր-տէրներ որ ան մը մէջ գաղտնի ժողով գումա-րեցին, Սարգսի դէմ ամբաստանագիր մը ստորագրեցին եւ ղրկեցին Պատրիարքին: Տէրտէր-ները կը խնդրէին՝ որ Սարգիսն անկէ հեռացնէ, որպէս զի ժողովուրդն իրենցմէ չպողի եւ իրենք ալ հանդարտին. վասն զի Սարգսին սիրոն է, կ'ընայ, որ ժողովուրդը իրենցմէ հեռանայ եւ երթնայ կաթողիկէ քահանայերուն խոստովանի: Նոյն անէն ուր ժողովք կազմած էին, կին մը փութաց Սարգսին իմացուց: Սարգիս չհաւատարմով՝ ժամարարին գնաց, եւ հարցուփորձով իմանալով իրականութիւնը, խնդրն կանչեց Աւագ Տէր Յօհաննէսը, որ նոյնն հաստատեց: Երեկոյան ժամերգութենէն ետեւ՝ իշխանք եւ ժողովուրդը եկեղեցւոց սրահ ելան, որոնցմէ զուման Սարգիս մկրտի առաւ, եղածը պատմեց եւ ստուգած ըլլալն իմացուց: Ասոնք զայրացան երիցանց դէմ, եւ պահանջեցին որ պանգուխտ երեցները եկեղեցիէն հեռացուին: Բայց Սարգիս զիրենք հանգարտեցուց, երիցուք եկան Սարգսէն թողութիւն խնդրեցին, զոր եւ Պատրիարքը լսելով՝ զՍարգիս մխիթարեց եւ երեցուքը ստատեց:

Յարութիւն Արքեպ. Բասնցի 1763ին կաթողիկոսի կողմանէ Կ. Պոլիս նուիրակ ղրկուած էր, եւ այլեւայլ եկեղեցիներ պարտելէն ետեւ, նաեւ Ս. Լուսաօրիչ նուէր պիտի հասարէր (1766). եւ որովհետեւ արամագրիւի սենեակ չկար, Սարգիս իր սենեակն անոր առաւ եւ ինք Միշագիւղ գնաց, ուր եկեղեցին սենեակ չունենայուն, Պատրիարքն անոր համար տուն մը վարձեց, ուր Սարգիս ամառը բնակեցաւ: Սարգիս տեղւոյն եկեղեցւոյն մէջ ամէն կիրակի կը քարոզէր, նոյն տեղ բնակող բազմաթիւ իշխաններ զինք շատ կը յարգէին, մանաւանդ 204 անկանք եւ Սիմէոն Աստուածատուրեան: Պէշիկեանի ազգայինք ալ, որ եկեղեցի չունէին, Սարգսի քարոզին կողմէն:

Յամին 1771 Սիմէոն կաթողիկոսն Էջմիածնի օգնեց զՍարգիս իւր նուիրակ ընել ի Կ. Պոլիս. իր այս կամքն յայտնեց Չաքարիա Ա. ի, որ այն ատեն նուիրակ էր Էջմիածնի, եւ հրամայեց որ այս մասին խօսի Սարգսին հետ: Սակայն Սարգիս ծերութիւնը պատճառելով

հրաժարեցաւ: Տարի մ'ետքը Սարգիս եկեղեցւոյն երեցները սաստեց գործուած անկարգութեան մը համար, որուն անտէք բարկանայով եւ կողմնակից գտնելով՝ Սարգսի դէմ Պատրիարքին ամբաստանութիւն գրեցին: Բայց Գրիգոր Պատրիարք քննելով անոնց արարքը՝ յանդիմանեց զիրենք, եւ հրամայեց Սարգսին անսալ, որոնք Սարգսէն ներում խնդրեցին:

Սարգիս վերջապէս կը խորհէր զարձալ Եւրոպա երթալ, եւ Հոռոմ անցնել իր վերջին օրերը. բայց Տաճկաց եւ Ռուսաց պատերազմը, իւր գրքերուն անվաճառ քննարկել կ'ըլլային, վերջապէս տեսնելով՝ որ Գրիգոր Պատրիարքը կ'ուզէ վերջնականապէս հրաժարիլ պատրիարքութենէ, ուրիշներուն եւ իւր աշակերտ Նուրսինեան Ա. ին յորդորներուն անսալով՝ փութացուց կատարուելը, գրքերու վաճառումը կարգադրեց, տանը կահահարստին քորներուն առաւ, եւ ամենայն ինչ սկիւղ վերածեց, Մարտիրիա գացող նաւ մը վարձեց, Նուրսինեանին հետ բարձրովին գաղտնի մեկնեցաւ Պոլսէն 29 Սեպտ. 1772ին, եւ 24 օր նաւեկէն ետեւ Մարտիրիա հասաւ:

Կ. Պոլիս Է. Գ. ԳԱՐՄԱՌԱՅԱՆՈՍԱՆ
(Ըրբան-Կիլի)



Ս Ս Տ Ե Ն Ա Ս Օ Ս Ա Ն

Армянская Муза — Сборникъ недавнихъ пожд редакцій Юрія Веселовскаго и проф. Г. А. Халатянца. Москва 1907.

Հայ Մասնակցութեան գեղեցիկ հասարակութիւն է, Հայ բանաստեղծներու ընտիր հասարակութիւնն առաւելէն թարգմանութեան, որոնք թիւը գրեթէ 90ի կը հասնի: Այն բանաստեղծները, որոնցմէ ամուռած են հասարակութիւնն են. Ռափ. Պատկանեան, Հաս-Արիւղ, Գորոխեան, Յովհաննէսեան, Մանուէլեան, Շառուրեան, Խասկան, Սէլջան, Հեքիմեան, Խորէն Նար-Բէյ, Բեշիկեան, Գուրեան, Ա. Չորանեան, Մալեգեան եւ Սիբիլ: Юрій Веселовскій Հայ գրականութեան մէջ արդէն ծանօթ գեւեքը, 20 էջ յոսանալարանով կը խօսի համառօտ արդի Հայ բանաստեղծութեան ծագման, զարգացման նկարագրին, օտարներէ կրած ազդեցութեան եւ վերջապէս գլխաւոր բանաստեղծներու գործունէութեան եւ ազդեցութեան վրայ, որոնք կենաց ուրուագիծն ալ զանց առած չէ գծել: Ռուսա-